

## ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՐԱՄԱԿԱԽՈՐ ՄԵՀԵԱՆՆԵՐԸ

Մ. Խորենացին, նկարագրելով Արտաշէս Ա.ի արշաւանքը դէպի Արեւմուռք, կը զրէ թէ ան «Զերբակալում է Լիւդացիների» (Lydie) Կրեսոս քագաւորին»:

«Սսխայում գտնելով Արտեմիդի (Artemis), Հերակլի և Սպողոնի պղնձանոյ ոսկեզօծ արձանները, քերել է տախի մեր երկիրը, որպէսզի կանգնեցնեն Արմափրում: Քրմափանները, որոնք Վահունիների ցեղիցն էին, Սպողոնի և Արտեմիդի արձաններն առնելով, կանգնեցրին Արմափրում, իսկ Հերակլէսի արձանը, որ Ակիւդէսի և Կրետացի Դիախնոսի գործն էր, իրենց նախնի Վահագնը համարելով, կանգնեցրին Տարօնում, իրենց սեփական Աշտիշատ գիւղում, Արտաշէսի մահից յետոյ:

«Բայց Արտաշէսը ... կամենալով ամրող արեւմուտքն իրեն հապատակեցնել, որովհետեւ Հոռոմում մեծ խոռվուրին և շփորուրին լինելով, ոչ ո՛ք նրան ուժեղ դիմադրուրին ցոյց չի տախի: Բայց չեմ կարող ասել ինչ քանի ազդեցուրեամբ, ահազին աղմուկ և շփորուրին է ծագում, եւ քազմարի գործերն սկսում են միմեանց կոտորել, իսկ Արտաշէսը փախչելիս մենում է, ինչպէս ասում են իր գործերից, քանինեմ տարի քագաւորելով:

«Բայց Ելլադայումն էլ վերցնելով Դիոսի, Արտեմիդի, Արենասի, Հեփիսասոսի և Ափրոդիտէի արձանները՝ ուղարկում է Հայաստան: Բերողները, դեռ մեր երկրի ներսերը չհասած, յուում են Արտաշէսի մահուան քօքը, եւ արձանները փախցնում, հասցնում են Անի ամրոցը: Քուրմերն էլ, արձանների հետ գնալով, նրանց մօս էլ մնում են»<sup>1</sup>:

Խորենացին առնուած մերսյիշեալ Հատուածներէն ինչ որ կը մերարերի կուռքերու Հայաստան բերումին՝ ճշմարտութեան Համա-

1. ՄՈՒԼՍԻ ԽՈՐԵՆԱՑԻ, Հայոց պատմուրին, Թարգմանութիւն Առ. Մալխասնակի, Երևան, 1961, էջ 163-164:

պատասխան են, քանի որ, ինչպէս պիտի տեսնենք, մէկ գար յետոյ՝ տուեալ արձանները պարփակող մեհաններ կառուցուած են Մեծն Տիգրանի օրով, որոնք Դ. գարու սկիզբը քանդուած են Ս. Գրիգոր Լուսաւորիչի հրամանով եւ անոնց տեղ կառուցուած են քրիստոնէական եկեղեցիներ:

Խորենացիի մօտ կան նաև թուականներու եւ անձնանուններու սայթագումաններ, որոնցմէ զլիսաւորն է Կրեսոսի Արտաշէս Ա.ի ժամանակակից ըլլալը, նկատի ունենայով որ Կրեսոս ապրած է Ք.Ա. Զ. գարուն, իսկ Արտաշէս Ա.՝ Բ. գարուն։ Կայ նաև շփոթութիւն մը երկիրներու անուններուն մէջ, քանի որ Լիւգիա եւս յունափառ երկիր մըն էր, եւ զարեր յետոյ կրնայ շփոթուած ըլլալ բուն Յունաստանի հետ։

Երբ ամբողջական Հայաստանի քարտէսին վրայ կը դիտենք այն քաղաքներու տեղերը, որոնք, համաձայն Խորենացիի կը բովանդակին այն մեհանները, ուր զիտեղուած էին Արեւմուտքն բերուած կուռքերը, յասակօրէն կ'երեւի աննցմէ վեցին տեղաւորումը Անիի ամրոցին (չչփոթել Բագրատուննեաց Անիին հետ, որ Հազար տարի յետոյ ծաղկեցաւ) շուրջի քաղաքներուն մէջ։

«Երբեւ առաջին գործ նա (Տիգրան Բ.) կամեցաւ մեհեաններ շինել։ Խոկ քրիմբը, որ եկել էին Յունաստանից (հետք) մասնելով որ իրենց Հայաստանի խորենը (դէպի արեւելք) չէշեն, սուս գուշակութիւններ հնարեցին, իրեւ թէ աստուածները հենց նոյն տեղումը կամենում են բնակուիլ։ Տիգրանն այս բանին համաձայնելով՝ Պիլմպիական Դիոսի արձանը կանգնեցնում է Անիում, Արեւասահնը՝ Թիում, Արտեմիդի միւս արձանը՝ Երիզայում, եւ Հեփեսոսինը՝ Բագայառինում։ Բայց Ափրոյիսէի արձանը, իրեւ Հերակլէսի տարփածուի, իրամայում է կանգնեցնել հենց Հերակլէսի արձանի մօտ, Հաշտից տեղում։ Եւ զայրանալով Վահութինների վրայ, որոնք իրենց սեփական (գիւղում) համարձակուել էին կանգնեցնել իր հօր ուղարկած Հերակլէսի արձանը, զրկում է քրմութեան (պաշտօնից) եւ յարքումիս է գրաւում այն գիւղը, որտեղ արձանները դրուել էին»<sup>2</sup>։

Աւելի առաջ երթալով իր մեհենաշխական ծաւալուն գործունէութեան մէջ եւ բազիններ կանգնել տարով «հրամայում է զնիք մասուցանել եւ երկրագութիւն անել։ Բագրատուննեաց ցեղի մարդիկ այս բանը յանձն չառան։ Տիգրանը նրանցից մէկի, որ Ասուղ էր կոչում, լեզուն կտրեց, որովհետեւ անարգել էր արձանները. միւսներին ուրիշ չարչարանէնների շենքարկեց, որովհետեւ համաձայնեցին ուտել քառարի զնիքը, նոյնպէս եւ յոնզ միս, թէպէտ իրենիք զնիքը չմատուցին ու չերկրագեցին (կուրքիրին)։ Ուստի (Տիգրանը) նրանցից

2. Նոյն, էջ 166-167։

առնում է զօրքի իշխանութիւնը, բայց թագաղիք ասպետութիւնը չի առնում: Ինքն իշխում է Միջագետք, այնուղ գտնելով Բարշամինայի արձանը, որ շինուած էր փղոսկրից և բիւրեղից և արծարով կազմած, իրամայում է տանել կանգնեցնել Թորդան աւանում»<sup>3</sup>:

Վերոյիշեալ Բարշամինայի մասին Ալիշան կը գրէ. «Արտաշէս Ա. զյոյն եւ Յունաց շաստուածները՝ գերեց թերաւ ի հայս, ինչպէս շատ հեղ յիշուեցաւ, որդին Տիգրան այլ վեսորիս եւ Ասորւց շաստուածը, որու անունն իսկ յայտնէ ծագումը. Ենիք այլ կ'արժէր գերութեան, վասնիք ըստ Խորենացոյ «ի փղոսկրոյ եւ ի բիւրեղէ կազմեալ էր արծարով եւ իրամայէ տանել կանգնել յաւանին Թորդան», յԵկեղեց գաւառի Անահտայ հոչակաւոր մեհենին մօտ: Եղած են որ նոյնիսկ Անահտ կարծեր են զաւ. բայց անտարակոյս է ասորերէն Պատր-Սամիմ կամ Պէլ-Սամին (ինչպէս կոչէ Յակովը Սրբեցի), Երկնից աստուած Եշանակին, կամ Մեծ աստուած, Որդի Երկնից, Սրեգակն, որոյ կին էր Աստարտե: Զարմանիք չէ Հայոց ընդունելն եւ պաշտել իրենց ոչ շատ սիրելի Ասորւց պաշտածը, որովհետեւ իրենիք ալ արեւապաշտ էին...»<sup>4</sup>:

Արտաշէս Ա.ի Արեւմուտքէն բերած երեք կուռքերուն՝ Ապողանի, Արտեմիդիի եւ Հերակլէսի արձաններուն միայն երկուքին անունները կան Տիգրան Բ.ի կառուցած մեհեաններու ցանկին վրայ, իսկ Ապողոնի անուան չենք հանդիպիր: Արգեօք Ապողոնի արձանը մնացած է առաջնորդ մեհեանի եւ յանապային նոր կուռքեր եւս ներածելով՝ կադմուած է Տիգրանի կառուցած մեհեաններու ցանկը, Արտեմիդիի եւ Հերակլէսի կուռքերուն վրայ աւելցնելով Աղիմապիական Դիոսի, Աթենասի, Հեփիստոսի, Ափրոդիտէի եւ երկրորդը՝ Հերակլէսի արձանները (միասին):

Այս Հարցը զեռ կը մնայ անլոյծ եւ կրնայ մէկէ աւելի ենթազրութիւններու գուռ բանայ:

Հայ հեթանոսական մեհեաններու եւ անոնց բովանդակած կուռքերու ցուցակ մը ունի նաև Ագաթանգեղոսս, որոշ չափով տարբեր Խորենացիի ցուցակէն, ուր ան կը թուէ անոնց քանդումը Գրիգոր Լուսաւորիչի կողմէ կազմակերպուած, տալով Հայ հեթանոսական մեհեաններուն եւ կուռքերուն անունները. «Գնաց հասաւ Դարանադեաց գաւառը, որպէսի այնուղ եւս կործանեն սուս աստուածների թագինը, որ Թորդան գիւղում էր, սպիտակափառ Բարշամինա անուանուած աստծու մեհեանը: Նախ այն կործանեցին ու նրա արձանը փշրեցին եւ բոլոր գանձերը, ոսկին ու արծարը աւարի մատնեցին ու աղբատներին բաշխեցին....

3. Նոյե, էջ 167:

4. ԱԼԻՇԱՆ Հ., Հին հաւատ կամ հերանոսական կրօնի Հայոց, Վենետիկ - Ս. Ղազար, 1895, էջ 312-313. կամ բ. տիպ, Վենետիկ, 1910:

**Շարունակելով իր երթը՝ «Գնաց հասաւ Անի անուանուած ամուր վայրը՝ Հայոց արքաների գերեզմանների թագաւորաբնակ կայանը։ Այնունակ կործանեցին բազինը Զիւս Արամազդ աստծու, որ բոլոր աստուածների հայրն էր անուանուած»<sup>5</sup>:**

**Յաջորդ հանգրուանը եկեղեց գաւառն էր, ուր Ազաթանգեղոս իր մոլեռանդութեան թոփչը տալով կը շարունակ՝ «այնուն երեւացին դեւրը Հայոց թագաւորների մեծ եւ բուն մեհեաններում, պաշտամունքի վայրերում, երեք աւանի Անահիտ մեհեանում, ուր դեւրը վահանաւոր օքքի նմանութեամբ հաւառուած մարտնչում էին եւ մեծագոչ աղաղակով լուսերը ընդացնում։ ... Սուրբ Գրիգորը, թագաւորով հանդերձ, փշրեցին Անահիտ դիցուհու ոսկի արձանը, ամրոջ վայրը հանդեցին, վեացրին, ոսկին ու արձանը աւարի տուին։**

**«Այնունից Գայլ գետի վրայով այն կողմ անցան ու Քանդեցին Արամազդի դասեր՝ Նամելի մեհեանը Թիլ աւանում։ Երկու մեհեանների գանձերը աւարելով՝ Աստծու սուրբ եկեղեցու ծառայութեանը նուէր բողեցին տեղերով հանդերձ»<sup>6</sup>։**

**Հասնելով Հայաստանի սահմանները, Ս. Գրիգոր, լսեց թէ Վահկանեան մեհեանը գեռ անազարտ մնացած է։ Այս «պաշտամունքի ութերորդ հոչակաւոր վայրն էր Վիշապաքան Վահագնի անուամբ, Մեծ Հայքի թագաւորների զոհերի տեղը, Քարքէ լիրան լանջին, Եփրատ գետի վրայ, Տաւրոս մեծ լիրան դիմացը, որ եւ պաշտամունքի վայրերի յանախաշատ լինելու պատճառով անուանուած էր Աշոտիշառ։ Քանի այնժամ դեռևս չէն էին նրանում երեք թագինները, առաջինը՝ Վահեվանեան մեհեանը, երկրորդը՝ Ոսկեմայր Ոսկեծին աստուածուհու, եւ րազինը այս անուամբ էլ կոչուած էր Ոսկեհատ Ոսկեմայր դիցուհու, երրորդը, Աստղիկ դիցուհու մեհեանը, Սենեակ Վահագնի կոչուած, որ յունական ձեռով Ավրորդիտես է։ Արդ, այնուն դիմեց սուրբ Գրիգորը, որպէսզի այն եւս Քանդի, Քանդի տակաւին տգէտ մարդիկ շփրութեամբ զոհ էին մասուցում այս մնացած թագիններին»<sup>7</sup>։**

**Հասնելով Վաղարշապատ (այժմ Էջմիածին) ... «կանգնեցրեց սուրբ Խաչի նշանը... Աստծու սեղաններ կանգնեցրեց, նշանակուած տեղում եկեղեցի շինեց՝ տեսիլիքի մէջ իրեն ցոյց տրուածը... այնուն կանգնեցրեց Քրիստոսի եկեղեցին»<sup>8</sup>։**

**Տողերուս Հեղինակը, Էջմիածին այցելութեան մը ընթացքին, առիթը ունեցած է Ս. Էջմիածնայ տաճարին նկրքեւ կատարուած պե-**

5. ԱԳԱԹԱՆԴԻՆԴՈՒ, Հայոց պատմութիւն, աշխարհաբար թարգմանութիւնը քրոֆ. Արամ Տէր-Դեւոլեանի, Երևան, 1983, էջ 441, Հասուած 784։

6. Նոյն, էջ 443, Հասուած 786։

7. Նոյն, էջ 453-454, Հասուած 809։

8. Նոյն, էջ 469, Հասուած 841։

դումներուն արգիւնքները տեսնելու, ուր յստակօրէն կ'երեւին բազինի մը մնացորդները, իրենց մոխրներով։ Շատ հաւանական է որ այժմեան տաճարին տեղը գոյութիւն ունեցած ըլլայ մեհեան մը, որ քանդկէ յետոյ՝ ձեռնարկուած է Ս. Տաճարի շինութեան։

Ի վերջոյ Ազաթանգեղոս կը հասասաէ. «Եւ Արտաշատ Բաղաբում ու ամէն տեղերում, նահանգներում ու գաւառներում առհասարակ այս ձեւով վարուց եւ բազմացրեց եկեղեցիները, Քահանաներ կարգեց ու Քրիստոսան դրոշմով ամէնին առհասարակ պատում էր, որպէսզի բոլոր Սուրբ Հոգով լինեն»։

Մեր ունեցած տուեալներով անկարելի է ձևել քանդուած մեհեաններու բնկական թիւր։ Ցատակ է միայն այն՝ որ Սուրբ Գրիգոր կը փորձէր սիրաշա՞իլ ժողովրդական զանգուածները՝ «ամէնին առհասարակ պատում էր»։ Համաձայն Ազաթանգեղոսի՝ Ազնուականութեան մէջ եւս շատ էին նոր կրօնի հանդէպ տակելութիւն ունեցաղները, որոնց համար դժուար էր հրաժարի հեթանոսական կրօնի շռայլ տօնամբռութիւններէն եւ ընդունիլ քրիստոնէութիւնը, որ զոհողութեան ոզին կը քաջաբերէր եւ կը պայքարէր արմատացած հեթանոսական սովորութիւններու դէմ։

Անհրաժեշտ է ուսումնասիրել նաեւ ա՛յն թէ մեր նախնիք ի՞նչ ազգային կուսքեր կը պաշտէին նախ քան յունական շաստուածներու կերպարները պատկերացնող կուռքերու հասնիլը Հայուստան։ Հայ մատնագրութեան մէջ կը տեսնենք թէ անոնք կը յարգէին ու կը պաշտէին Քաջերն ու Դիւցագունները, որոնց ամէնէն ակնառուն էր Հայկ Դիւցազնը։ Մեծ ոյժ գործադրողներուն արարքները կը նկատուէին որպէս Հայկարար կատարուած արարքներ։ Թովմաս Վրգ. Արծրունին՝ իր ցեղին գովելի իշխանը կը կոչէ Հայկասիրար։ Արամ Նահապէա, ինչպէս նաեւ Արա Գեղեցիկ եւ ա՛յլ կուռքեր եւ մեհեաններ չունին եւ միայն Յոյն կուռքերու Հայուստան մուտքին յետոյ էր, որ (Հարիւրամիակ մը յետոյ) Տիգրան Բ. սկսաւ մեհեաններ կառուցանել կուռքերու պաշտամունքին համար։ Հաւանական է նաեւ, որ յունական կուռքերու պաշտամունքին համար յարմար դատուեցան յունական ճարտարապետական ոճով մեհեաններու կառուցումը, որոնք հաւանարար որոշ ժամանակով ուշացուցին Հայկական ժողովրդական ճարտարապետութեան յաւաշխաղացումը։ Թերեւս առանց յունական Հոռյակապ ճարտարապետութեան ճնշիչ գերազանցութեան, Հայկական ճարտարապետական արաւետը աւելի ինքնուրոյն պատկեր մը ներկայացնէր, փոխանակ յետազայ քրիստոնէական ժամանակաշրջանի յունական տարրեր պարունակող նոյնպէս Հոյակապ ճարտարապետութեան։

9. Նոյն, էջ 469, Հասուած 841։

կարելի է նաև մտածել որ զբականութեան եւ մեհեաններու բացակայութիւնը պատճառ դարձած է ժողովրդական բանահիւսութեան զարգացումին:

Հարկ է նկատի ունենալ՝ որ կուռքերու քանդակներ կերտելու սովորութիւնը մարդոց մօտ՝ յառաջացած է սիրելի եւ պաշտելի կալներու հանդիպ իրենց սկրն ու յարգանքը մարմնաւորելու, նիւթի մէջ տեսներու ցանկութեան գեղարուեստական դրսեւորումէն: Այս գեղարուեստական զգացումի արտայայտութիւնը յոյները մարմնաւորեր էին չնորհիւ իրենց մեծ արուեստագէտ քանդակործներուն, որոնցմէ այնքան ազգուեցան նաև հոռվմայեցիք:

Այն ինչ որ նախարարաչէսեան ժամանակաշրջանի հայեր կը պաշտէին՝ անմիթական աստուածութիւններու ողեղին արտայայտութիւններն էին, այլպան անուններով, ժողովուրդին շատ սիրելի քաջերու եւ դիւցազուններու պաշտամունք մը, ուր զանց առնուած էին քարերու եւ մեսապներու գործածութիւնը, թէեւ հայեր այլ արուեստներու՝ ուկերչութեան, խեցեպործութեան, բնակրաններու եւ բերդաշինութեան մէջ առատօրէն կը գործածէին վերոյիշեալ նիւթերը, յունական կուռքերու եւ մեհեանաշինութիւննէն շատ առաջ<sup>10</sup>: Գեղեցիկի զգացումը եւ վառ երևակայութիւնը, հայ հեթանոս հաւատացեալներուն մօտ, գեղեցիկ զգրութեանց արուեստ մը ստեղծեր էր, որ ժողովրդական բանահիւսութեան միջոցով կը շարունակուէր սերունդէ սերունդ, մինչեւ մեր առաջին մատենազիրները, որոնց համար այդ բանահիւսութիւնները որպէս ատաղձ ծառայեցին:

Նախազէմ մեր յիշած քաջերու եւ դիւցազուններու հետ միասին՝ հայերը նաև կը պաշտէին հոսող ջուրերու, որուման եւ Սօսեաց անտառներու ծառերու տերեւններուն սօսափիւնը, որոնք իրենց բնութեանապաշտութեան եւ նախնեաց պաշտամունքի արտայայտութիւններ էին: Սօսափիւնը կը նկատուէր ողիններու միջնու խօսակցութիւն, քանի որ հայեր այդ ձայններու մէջ կը լսէին նաև իրենց նախնեաց ձայնները<sup>11</sup>:

Հին հայերը ունէին նաև հարազատօրէն ազգային չաստուածներ, որոնցմէ զիփաւորն էր Արամազդը, որ յետազային նոյնացուցին յունական Դիոս-Զեւսի հետ: Արամազդին կը համապատասխանէ իրանական Ահուրամազդան, Հոռվմէական Յուրիլը, Արամազդի զաւակները կը նկատուէին պտղարերութեան դիցուէի Անահիտը, տնապարութեան դիցուէի՝ նանէն եւ Արեփի ու կրակի չաստուած՝ Միհրը: Արամազդի

10. Հմմա. ՏԵՐ-ՂԵԽՈՆԴԵԱՆ Հ., Ասկերչական իրեղներ եւ ամոնց գործածութիւնը Հայաստանի մէջ նախաբրհստումէական շրջամին, «Բազմաթիզ», 1982, թիւ 1-2, էջ 11-16:

11. Հմմա. ԱԼԻՇԱՆ Հ., Հին հաւատք..., նշ. աշխ., էջ 67-79:

տօնը կը կատարուէր Ամանորին, Նաւասարդեան խանգավառ տօնախրճութիւններու բնթացքին: Աստիճանարար՝ Հայերը Արամազդին կը վերագրեն «արարիչ երկրի եւ երկնի, եւ հայր Դիցն ամենայնի, Արին Արամազդ» եւ ա'լլ պատուանուններ<sup>12</sup>:

Կային մէկէ աւելի մէհեաններ՝ ձօնուած Արամազդի անուան:

Անահիտ զիցուհին Հայոց ամենասիրելի եւ ամենասեփական աստուածուհին էր: Անահիտին Համապատասխան կը նկատուէր յունական Արտեմիսը եւ Հոռոմէկական Diana: Համաձայն Ազաթանգեղոսի, Հայոց Տրդաս Գ. Թագաւորը, նախ քան բրիստոնէութիւնը ընդունիլը, Լուսաւորչին հետևեալ ձեւով կ'արտայայտուի Անահիտի մասին՝ «Անահիտայ տիկնոջ, որ է փառք ազգիս մերոյ եւ կեցուցիչ... որ է մայր ամենայն զգաստուրեանց, բարերար ամենայն մարդկան բնուրեան եւ ծնունդ է Մեծին Արին Արամազդայ»<sup>13</sup>: Փոքր Ասիոյ, Պոնտոսի եւ Փերմանիկի (կամ Մարաշի) մէջ հոչակեալ էին Անահիտի մէծահանդէս տօնախրճութիւնները: Անահիտայ տօնախրճութիւնները կը կատարուէին Օգոստոսի 15ին (Նաւասարդ ամիս): Ստրատոնի Անահիտի տօնախրճութեանց բնթացքին վերագրած բարոյական անկարգութիւնները՝ Ալիշան կ'ենթագրէ որ Անահիտի բեղմնաւորութեան զիցուհի Համարուելուն հետևեանքն էր: Կրնամ նաև ենթագրել որ տուեալ սանձարձակութիւնները՝ յունական հուաքերու հետ եկած քուրմերու կողմէ բերուած հկուոր բարքերու արդիւնքն ըլլան<sup>14</sup>, որոնք Ք.Ա. Կրկորդ զարուն ապականած էին բարքերը Յունաստանի եւ Հռոմի մէջ եւ որոնց մասին յատակօրէն կ'անդրագառանայ Տ. Լիլիոս: Հաւանական էր որ հայ զանգուածները սիրաշահելու համար, յոյն քուրմերը, որպէս եկուոր տարբեր, շատ մը բարոյական զիջումներ կատարած ըլլան:

Հայոց զիցարանի երրորդ զիցուհին էր Աստղիկ, շատ մէծարեալ եւ սիրուած բովանդակ ազգին կողմէ, Հայոց զիցուհիններու ամէնէն ազգայինը: Աւանդութիւնը Աստղիկին կը Համարի սեփական Հայ անուամբ եւ ո'չ նման օտարներու: Աստղիկի մէհեանը կը զանուէր Տարօնի կողմերը, Աստղաբերդ կոչուած վայրին մէջ եւ ժողովուրզը կը հաւասար որ Աստղիկ ինքն անձամբ շինել տուած ըլլայ մէհեանը: Այս տեղը, յետապային, Մոկաց բերդ կոչուեցաւ, Մուչի արեւելեան կողմը: Արեւմտեան կողմն ալ կայ ուրիշ Աստղաբերդ մը, Հաշտենից գաւառին մօտ: Արտաշէս Բ. Վանիկ կողմերը իրեն զրօսարաններ շինելով, Արտամենի քովերը կանգնեց Աստղիկի տաճար:

Օգոստոս ամսուան սկիզբը, կը տօնուէր Աստղիկի տօնը, Աստղիկ Հայոց զիցարանի սիրոյ եւ գեղեցկութեան չաստուածուհին էր<sup>15</sup>:

12. ԱԼԽԾԱՆ, նոյն, էջ 267-279:

13. ԱԼԽԾԱՆ նոյն, էջ 280:

14. ԱԼԽԾԱՆ նոյն, էջ 298-300:

15. ԱԼԽԾԱՆ նոյն, էջ 300-304:

Միհր կամ Միթրա կը համարուէր հուրի և արեգակի չաստուած, իսկ յոյներ զայն կը կոչէին Հեփեստոս։ Կը պաշտուէր արեւելքէն արեւմուաք, հասնելով մինչեւ իսլանտայ ուր կը կոչուէր Մակղուաս, որպէս իրենց գերագոյն չաստուածը։

Մեծն Տիգրանի զրամներուն խոյրին վրայ կայ կլոր ճառագայթածեւ մը, վարդեականման, որ թէեւ շատեր որպէս ասադ կը մնկնարանեն, սակայն հայոց պաշտած Արեւ աստուածը կը խորհրդանչէ։ Ասիկա Միհր աստուծոյ զանազան մնկնարանութիւններէն մէկկը պէտք է նկատել։ Միհրի տօնն էր Մարտի կէսին։ Լոտինները զայն Վուլկան (Vulcain) կը կոչէին։ Եւ կուռքը կը գտնուէր ի Բագաոփճ, ի Դերջան գաւառի, որ սահմանակից էր Եկեղեցաց և Դարանաղեաց գաւառներուն։ Եւ Սուրբ Գրիգոր «Ծկաւ հասաւ Արամազդի որդի կոչուած Միհրի մեհեանը, այն գիւղում, որ Բագայանին են կոչում պարբեներէն եւ զայն ի հիմանց բբելով քանդեցին, կուտակուած գանձերը աւարի մատնեցին ու աղբատներին բաժանեցին եւ այդ տեղերը եկեղեցւն նուիրեցին...»<sup>16</sup>։

Միհրը հայկական հեթանոսական ամիսներու Ցրդ օրուան անունն էր, որ կը կապուէր Միհր չաստուածի անուան հետ։ Կը նկատուէր կենսատու լոյսի, մարրութեան եւ ձմարութեան չաստուած։ Իսկ աւելի ուշ՝ Արեգակի չաստուածը, հին արբական ժողովուրդներու կրօններուն մէջ<sup>17</sup>։

Տիր անունով չաստուածը շատ քիչ յիշուած է պատմութեան մէջ։ Ան կը համապատասխանէ Ցունաց Հերմէս և Ապոլոն չաստուածներուն, Կելտերու և Աքանտինակացիցներու մօս Տիր (Տյր) կամ Տիր, եւ կը նկատուի պատերազմի ողի։ Ամիսներու ԺՊ. օրը, իր տօներով միասին, «Տիրական» կը կոչուէր եւ շատ մը արական անուններ՝ Տիրան, Տիրոց, Տրդատ, Տիրատուր և այլն՝ կը սերին Տիր անուննէն։ Ազաթանգելոս Տիրի համար կ'ըսէ. «Երազացցյա երազ՝ ըլոյիան պաշտօն Տիր դից»։ Այս պատճառով Տիրի մեհենատեղին կոչուեցաւ Երազմոյն, և որովհետեւ մայրաքաղաքին դրան քով էր՝ մեհենաններու կործանման ընթացքին քանդուեցաւ Լուսաւորչի նախաձենութեամբ։ «Դիմեալ ի դրուն մեհենին եւ ամենայն շինուածք մեհենին ի հիմանց դրդեալ տապալեցան...»։ Անիկա, հին հայկական դիցարանութեան մէջ, նկատուած է զրբութեան, պերճախօսութեան, գիտութիւններու եւ արուեստներու աստուածը<sup>18</sup>։

Անհաւանական չէ նաև Տիրնատառ, զոր «Տիրանընդպառնի» տեղ կը գործածէ մեր ժողովուրդը, Տիր աստուծոյ նուիրուածներէն մէկը

16. ԱԳԱԹԱՆԴԻՂՈՍ, նշ. աշխ., էջ 445, Հաստուած 790:

17. Հմմտ. Հայկական համբագիտարան, Հասոր Ե. (Միհր անունը), Երևան, 1981, էջ 550:

18. Հմմտ. ԱԼԻՇԱՆ Հ. Դ., նշ. աշխ., էջ 280-292:

նկատուի, որուն հետքերը պահուած են Տեսոնքնդառաջի առթիւ կրակներ վառելու՝ անոնց շուրջը հանդիսաւոր կայթումներով զուարձանալու եւ յետոյ մաս մը այդ կրակէն տուն տանելու սովորութեան մէջ:

Բազմաթիւ են հեթանոսական այն սովորութիւնները, որոնք առնակատարութեանց ընթացքին կը շարունակուին քրիստոնէական տօներու վերանուանումով։ Հայ ժողովուրդի յիշողութիւնը միշտ թարժ կը պահէ անցեալի աւանդութիւնները։

Վահագն զուտ հայկական գիցարանութեան ծնունդ է, թէև ունի իրեն զուգակից Հերակլէոր։ Պատմութիւնը զայն կ'ընդունի որպէս իրական անձ եւ գիցարանց մէջ գտանելի, սակայն անոր պաշտօնը եւ մեհեանները զայն հաւասարեցուցած են չաստուածներու։ Ան հայոց եօթ գիտաւոր չաստուածներէն եւ մեհեաններէն մին է։

Վահագն, բայ աւանդական պատմութեան, որդին կամ մանաւանդ թոռն է Երուանդիան Տիգրան Հայկագնի, անոր հետ պատերազմած է յաղթած Մարաց հոչակաւոր Աժդահակ թագաւորին։

Նոյնիսկ քրիստոնէութեան զարձնէն յետոյ, հայ ժողովուրդը երկար ժամանակ կը շարունակէր երգել Վահագնի ծօնուած երգեր։ Վահագնը՝ պատերազմի, քաջութեան եւ յաղթանակի գերազոյն չաստուածըն էր հին հայկական գիցարանութեան մէջ։ Վահագնի ծօնուած դիցարանական երգի մէջ՝ ան ներկայացուած է չորս տարրերու, երկընքի (օդ), երկրի (հող), ծիրանի ծովի (ջուր) եւ չիկակարմիր եղեգնի (չուր) վարսերով, բոցակէզ մօրուրդով եւ արեգակնային աշքերով։

Մ. Խորենացին կը վկայէ որ տակաւին իր ժամանակներուն ժողովուրդին մէջ կը պահպանուէր Վահագնի գիցարաններգութիւնը։ Հայ գուսանները փանդիսներու նուազակցութեամբ կ'երգէին Վահագնի գիցարանական ծօնը։ Հայոց տոմարի մէջ՝ ամսուան 27րդ օրը նուիրուած էր Վահագնին։ Վահագնի գլխաւոր տաճարը կը զոնուէր Աշտիշտի մէջ<sup>19</sup>։

Կային նաև Դիք Վանատրի եւ Ամանորի, սակայն անոնք մեր ծրագրէն դուրս են։ Անոնց տօնակատարութիւնները կը կատարուէին հայկական հին՝ հիմանոսական նոր տարսան սկիզբը՝ նաւասարդ ամսուան առաջին օրերուն։

### Նզրակացուրիւն

Ինչպէս կ'երեւի հայ մատենադրական նկարագրութիւններէն, հեթանոսական մէհեաններու գործընթացը սկսած է Եփրատ գետի մօտ,

19. Հմտա. ԱԼԻՇԱՆ, նշ. աշխ., Վահագնի նուիրուած երկար բաժինը։

Տարօն գաւառէն՝ մուտք գործելով Արեւմուտքէն եւ աստիճանաբար հասած է Արեւելիան զաւառները։ Առաջին չորս մեհեանները, որ քանդուեցան Գր. Լուսաւորչի նախաձեռնութեամբ, տեղի ունեցան հետեւել հերթականութեամբ՝ Թորթանի մեհեանն էր Ասորական Բարշամինա կուռքով, երկրորդը՝ մեհեանն էր Անիի Զեւս - Արամազդի, երրորդը՝ Երեղ աւանի Արտեմիզ - Անահիտի մեհեանը, իսկ չորրորդը՝ Թիր աւանի Աթենաս - Նանի մեհեանը, եւ այսպէս շարունակաբար։ Առաջին երկուքը, ինչպէս տևանք, Բարչամինայի եւ Զեւս-Արամազդի եւ Երրորդն ու չորրորդը՝ Անահիտ-Արտեմիզի եւ Աթենաս-Նանի։ Այսաեղ ակներեւ է Լուսաւորչի ճգուտումը նախ քանդելու Յունական չաստուածներու ծօնուած մեհեանները եւ կուռքերը, թէեւ անոնց անուններուն միացած էին նաև երեք հայ չաստուածներու անուններ։ Բացայայտ է որ Գր. Լուսաւորիչ կրօնական հերմենութութեան հետ, ունէր նաև քաղաքական հաստուութիւն։ Ան նախ կը հարուածէ օտար չաստուածներ, որոնք անշուշտ հայ ժողովուրդի համար հայոց աւանդական չափական միացիլ էին նաև երեք հայ չաստուածներու անուններ։ Այս երեւոյթը թերեւս ժողովուրդի մօտ այնքան մեծ համակրանքի չարժանացաւ, բայց և այնպէս՝ ստեղծեց հոգեվիճակ մը, որ հայութեան գոնչ որոշ մասին հանդուրժեցուց իր սեփական չաստուածներու կործանման ժամանակ։

Եթէ Գր. Լուսաւորիչ միայն հեթանոսական մեհեանները ուզէր քանդել, ան հայկական բանակը նախ կ'առաջնորդէր Վաղարշապատ մայրաքաղաքի մօտակայքը, դէպի Արտաշատի եւ Աստղաբերդի մեհեանները, ուր շատ գժուար պիտի ըլլար քանդել աղդային, աւանդական եւ ժողովուրդի սէրն ու համակրանքը վայելող մեհեաններու քանդումը եւ շատ հաւանաբար պիտի հանդիպէին չափանիք աւելի մեծ զիմազրութեան։

Նկատի պէտք է աւնենալ որ սոյն կործանման գործընթացը, որ թերեւս անհրաժեշտաւութիւն մը կը նկատուէր քրիստոնէական կրօնի հաստատման համար, մեծ վնաս հացացած պէտք էր ըլլալ գոյութիւն ունեցող ճարտարապետական յուշարձաններուն, որոնք բոլորը չէին անշուշտ եւ յունական ճարտարապետութեան ազդեցութեամբ կառուցուեր էին։

Եթէ տուեւալ ժամանակաշրջաննէն մնացած է միայն Գառնիի հեթանոսական տաճարը, որ Հելենիստական արտեստի մնացորդ մըն է, մեղի ոչինչ հասած է այն մեհեաններէն, որոնք հաւանաբար զալիք հայկական ճարտարապետութեան սաղմերը կը կրէին եւ մեղի մնացած է «իրաւունք»ը եղրակացութիւններ ընելու բնիկ հայկական ճարտարապետութեան մասին, մանաւանդ յիստակայ քրիստոնէական եկեղեցիներու ճարտարապետութեան։ Այդ քանդումներուն պատճառով անհետ կորսուած է այն օգակը, որ մեղ պիտի կապէր հայկական ժողովրդական հեթանոս ճարտարապետութեան դէպի Դ-Ե դարերու Հայկ եկեղեցաշինութեան առաջին փորձերը։

Ա. Էջմիածնի Մայր Տաճարին ներքեւի առողջանին վրայ անշուշտ կար նաև մեհեան մը, Հաւանարար ոչ-յունական ճարտարապետական ոճով: Թերեւս այդ մեհեանը կառուցուած էր Հայ ժողովրդական ճարտարապետութեան սկզբունքիրով և անոր գոյութիւնը մեզ պիտի առաջնորդէր տարբեր ձեւով մտածելու Տայկական ճարտարապետութեան մասին: Հաւանական է նաև որ Հայկական քրիստոնէական ճարտարապետութիւնը ա'յլ ընթացքով զարգանար, եթէ մեր առաջին եկեղեցչն ճարտարապետները իրենց տրամադրութեան տակ ունենային գոնէ քանի մը հեթանոսական մեհեաններու մնացորդներէն:

Անշուշտ, բոլոր մեհեաններն ալ քարաչէն էին, նկատի ունենալով որ այնուղ ասարուչաններ կը վառէին: Հայաստան քարաշաս երկիր մըն էր, ուր այլազան և բազմատեսակ գունաւոր շննարարական քարեր կային: Սակայն ի՞նչ նիւթերէ պատրաստուած եւ ձուլուած էին այն կուռքերը, որոնց պահպանութեան համար կառուցուած էին անոնք:

Նկատի ունենալով որ հելլենիստական կուռքերու արծանները ներածուած կամ յափշտակուած էին յունական քաղաքակրթութեան ենթակայ երկիրներէ, ուր գոյութիւն ունէր բարձրորակ ձուլածոյ նիւթերով՝ անազապղինծ (Երօնչ), արծաթ եւ ա'յլ նիւթերով՝ պատրաստուած քանդակակործութիւն, որ տեղափոխելի էր շատ աւելի զիւրութեամբ եւ անվնաս կերպով քան քարի վրայ քանդակուածները, կրնանք վստահօրէն պատկերացնել որ անոնք անազապղինծէ ձուլուած էին: Իսկ ուսիայ քանդակներու մասին եղած ակնարկութիւնները անհաւատալի են, որովհետեւ տուեալ ժամանակաշրջանին ոսկիի արտահանումը երկրի ընդերքէն շատ աւելի դժուար էր քան մեր ժամանակներու կատարեկազործութիւնները, ուր պետութիւններ իրենց պահեստներուն մէջ ունին մեծաքանակ ձոյլ ոսկի՝ իրենց զրամանիշներու երաշ-խաւորման համար:

Այդ ժամանակաշրջանի հարսաւոթիւնները կը չափուէին արծաթով, որոն արտահանումը շատ աւելի զիւրին էր: Որպէս համոզիչ փաստ՝ կրնանք վկայաբերել Մեծն Տիգրան Բ. իւ Հռոմայնցի զօրավար՝ Պոմպէոսի միջեւ կատարուած բանակցութիւնները, որոնց ընթացքին Պոմպէոս միայն արծաթ կը պահանջէ որպէս հասուցում, իսկ ոսկիի մասին ոչ մէկ խօսք կայ: Ուրեմն, կրնանք եզրակացնել որ ոսկին կը գործածուէր աւելի խնայողութեամբ եւ միայն փոքր ոսկերչական զարգերու, կուռքերու քանդակներուն երեսպատման եւ շատ քիչ անդամ նաև զրամներու հաստան համար: Այս առմիւ կ'արժէ քանդակներու երեսպատման մասին տուեալ ժամանակաշրջանի մեթոտի մասին ալ երկու խօսք բանել:

Նախ որոշ քանակութիւնմբ մաքուր ոսկին արքայաջուրի մէջ կը լուծէին (eau régale), յետոյ ամանի տակ մնացած մաքուր ոսկիի շատ նուրբ փոշին սնդիրի հետ խառնելով կը պատէին քանդակի մակերեսը

եւ կրակի միջոցով սնդիկը անհետացնելէ յետոյ՝ ոսկիի թանձր կամ բարակ շերտը կը մնար քանդակին վրայ պնդօրէն փակած եւ այսպէս երեսպատռւած քանդակը կամ արծաթեայ իրը կը պահպանուէր եւ չէր ժանգուեր: Ասոր լաւագոյն նմոյշը երիդայի մէջ գտնուած ոսկեպատ անագապղինձէ ձուլուած Անահիտի զիմաքանդակն է, որ ոսկեպատ է եւ այժմ կը պահուի բրիտանական թանգարանի մէջ եւ յաճախ սիստմամբ որպէս ոսկի կը նկարագրուի: Ամրողջական ոսկէ արծանիկներ գրտնուած են այլուր, սակայն շատ բարակ ոսկէ թերթերու վրայ զրուագուած: Չորս նոյնօրինակ զիմաքանդակներ, գտնուած Արմաւիրի մէջ, կը որ մետապիտոնածեւ չըջանակով, այժմ կը պահուին երեւանի Պատմութեան թանգարանին մէջ:

Նախ քան հելլենական կուռքերու ներթափանցումը Հայոց հելլանուական Պանթէռնէն ներս, Հայերը ունէին Վահագնի, Անահիտի, Աստղիկի, Արամազդի եւ ա'յլ պաշտամունքներ: Սակայն, պէտք է ենթագրել որ մեր նախնիքները, Հաւանաբար շարունակելով զիւցագուններու եւ քաջերու պաշտամունքներու ներկայութիւնը, կը զգային բնութեան՝ օդի, ջուրի, արեւի եւ սօսիներու անտառներուն սօսափիանին մէջ, Հաւանաբար զեռ մեհեաններ չունէին, այլ բագիններու կրակով կը բաւարարէին իրենց հոգեկան պահանջները: Աննք, շատ հաւանաբար, շատ քիչ քարէ կուռքեր քանդակեցին շատ նախնական ձևերով ու միջոցներով եւ այն ալ Հայաստանի փփրուն տուփ քարերու վրայ, շարունակելով քաջերու եւ զիւցագուններու պաշտամունքային աւանդութիւնները: Քարը՝ Հայուն Համար՝ է՛ր եւ մնաց այն նիւթը, որուն վրայ զրոշմեց իր ճաշակը, Հանճարը եւ ինչո՞ւ չէ նաև նկարագիրը: Քարաշատ Հայաստանը կտիեց Հայուն Հաւատքի կայունութիւնը, բնաւորութիւնը եւ կամքը: Ան մետաղը նկատեց զուտ զարդարանքի պատրաստման նիւթ եւ քարին մէջ էր որ զրոշմեց իր երազները եւ ստեղծագործական իղձերը:

## Résumé

### LES PLUS FAMEUX TEMPLES PAIENS D'ARMÉNIE

HAIG TER-GHEVONDIAN

L'auteur de cet article examine en bref mais avec attention les huit temples qui nous sont connus de l'époque païenne d'Arménie, dès leur fondation jusqu'à leur destruction, par l'introduction officielle de la religion chrétienne dans le Royaume d'Arménie au IV<sup>e</sup> siècle.

Selon l'Auteur, il est encore impossible d'énumérer le nombre exact de temples païens détruits en Arménie, se basant seulement sur les données historiques.

Une des suggestions proposées par l'auteur est d'étudier sous tous les angles possibles ce problème qui a été déjà pris en considération par des auteurs de valeur comme Alishan, Carrière et d'autres, mais il y a encore beaucoup à faire, se basant surtout sur les fouilles historiques et architecturales et étudiant en même temps la mythologie et les sources historiques au sujet des rites arméniens.

